

կ'ըսուին) հիմա լրոպացիք բարձր շնքերը կայցակե կըպահեն : Ո՞իայն գիշեր ատեն աս շանթարգել գաւազանին ծայրը կրակէ լեզուիպէսքոց մը կ'երևնայ . ասովլ լեսարին երեսիթն ալ շատ պարզ կըմեկնուի , որ պղտոր գիշերուան ատեն տեսեր է կ'ըսեն՝ որ իր զօրքերուն նիզակներուն ծայրէն լեզուի ձեռով լսս մը դուրս կ'ելէ եղեր :

Ելեքտրականութիւնը մեծ ազդեցութիւն ունի թէ բուսոց և թէ կենդանեաց վրայ . և ջղի հիւանդութիւնեցողին ցաւը կ'աւելնայ՝ երբոր օդին մէջի ելեքտրական հեղանիւթիւն հաւասարակուութիւնը կրկորսուի : Կատերը փորձեցին որ ելեքտրականութիւնը այլևայլ հիւանդութիւններ ըռընտցընելու գործածեն , բայց հիմա աս կարծիքս շատին ընդունելի չէ . միայն կ'երևնայ թէ անդամալցներու քիչ մը օգուտ կ'ընէ :

ՏԱՏԵԽՍԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԱՏԵԽՍՈՒԹԻՒՆ

Խօսակցութիւն Արքէն Հայ :

Ա.

ԱՏԱԿԸ ի՞նչ կերպով հնարուած է , կամ ով հնարեր է : Ինչէն է որ ոսկիի կամարծըթի կամ պղնձի կտոր մը որը ինքեան անօգուտ բաներ են՝ այն պիտի յարդ ու արժէք առեր են ամէն աշխարհք ու ամէն մարդու առջեւ , որ մարդուս սրտին ուզածը ձեռք ձգելու համար մէկ հատիկ հնարք՝ ան մետաղի կտորուանքն եղեր են . ստակը տուր , ուզածդ առ :

— Կատ դժուար բան է , և գրեթէ անկարելի է գիտնալը թէ մարդիկ ի՞նչ կերպով հնարեր են ստակը :

1 Արտէ բառը , որ դըմ կամ ի՞ո՞ւ բառին սովորական աշխարհաբառն է , կ'երևնայ թէ յարտէ կամ

կ'ընար ըլլալ որ թագաւոր մը կամ մեծ մը հնարած ըլլայ աս բանս . վասն զի կըտեսնենք որ ամէն մարդ ազատութեամբ կըգործածէ ստակը . օրինակի համար , քեզմէ գիրք մը առնել կ'ուզեմնէ՝ տեղը ոսկի մը կուտամ , բայց գու ազատ ես առնելու կամ չառնելու : Ալմայ ըսել , թէ միայն ստրկին հարկաւոր բան ըլլալն է որ մարդկանց խելքը սրեր է զինքը հնարելու . և յիրաւի . գրեթէ բան չկայ որ մարդիկ իրենց ամենահարկաւոր ձանչնան , ու վերջապէս չըգտնեն կամ չհնարեն :

— Ինչէն յայտնի է թէ ստակը հարկաւոր բան է . չէր կրնար ըլլալ որ ամէն առուտուր փոխոցով լմըննար , ինչպէս որ շատ վայրենի մարդիկ ինչուսն հիմայ ալ կ'ընեն :

— Ատրկին հարկաւոր ըլլալը հասկընալու համար , գնենք թէ ամենելին ստակ ըսած բանդ չգտնուի . շատ փոխոցներ կան որ անկարելի է ընելը : Խօսքի համար , ես կապոց մը բուրդ ունիմ , կուզեմ ցորեն ունենալ . կը շալկեմ կապոցս , երկրագործին կ'երթամ . անիկայ ցորեն ունի , բայց տեղը բուրդ չուզեր , գինի կ'ուզէ : Լ'ելեմ գինի գտնելու համար այգեգործին կ'երթամ . այգեգործին բուրդ հարկաւոր չէ եղել . բրդեղէն շինողին կըտանիմ բուրդս , անիկայ ալ ոչ ցորեն ունի՝ ոչ գինի : Արքափ աշխատանք , որքափ գժուարութիւն : Բանք թէ վերջապէս գտայ մէկն որ կրնամ հետը փոխոց ընել . առ քեզի նոր դժուարութիւն մ'ալ . երկու տեսակ ապրանքին արժէքը կամ գինն ի՞նչպէս կտրելու է . ի՞նչպէս որոշելու է թէ այսչափ բուրդին տեղը որքափ ցորեն կրնամ առնել . Աերջը վերջը ձար մը կըգտնենք , երկու ապրանքին մէկը կամ թէ երկուքն ալ կէս կ'ընենք , կէսը ինձի՝ կէմն իրեն : Հապա թէ որ բաժնուելու ապրանք չէ . զոր օրի-

սոյտակ բառերուն մէկէն ելած է , իբրև թարգմանութիւն տաճկի ագմէն բառին որ ձերտէ կընշանակէ :

նակ թէ որ ոչխար մը կամ ձի մըն է փոխելիքս , առնելիքս ալ մնտուկ մը կամ աթոռ մըն է : Ը ատ անկարծելի դիպուած պիտի ըլլայ մէկը գտնել՝ որ ոչ միայն իմ ուղած բանս ունենայ , այլ նաև ան բանին արժէքն ալ ձիշդիմ ունեցած բանիս արժէքովն ըլլայ : Աւրեմն ամենահարկաւոր բան է եղեր միջին ապրանք մը ունենալ , որ անով փոխոց ընելը դիւրանայ , ու մէկ բանի մը գին կտրելու համար՝ ան ապրանքին հետ բաղդատուի . և ահա աս ապրանքն է ստակը :

— Ատըկի տեղ ամէն ատեն ու ամէն տեղ մետաղ գործածուած է թէ ուրիշնիւթեր ալ :

— Հարկը և փորձը կըսորվեցընեն մարդուս ինչ և իցէ բանի մէջ առաջ գիւտ մը գտնել , ետքը հետ զհետէ ան գիւտը կատարելագործել . ասանկ եղած է նաև ստակներուն կատարելագործութիւնը : Ի ֆիրիկէի Խնկոլա ըսուած գաւառին ծովեզերքի խեղձ բնակիչները տեսակ մը ստակ հնարած են մտաւոր , որուն անունը Տադութադրեր են . այսինքն իրական ստակ չեն գործածեր , հապա երբոր մէկը բան մը ծախել կ'ուզէ՝ գինը կըկտրէ այս չափ մաքութա , դիմացինն ալ իրեն ունեցած ապրանքին գինը կըդնէ այս չափ մաքութա , կը սկսին ծախս ընել , և ըստ այնմ ապրանքնին փոխոց կ'ընեն : Իսելէ թէ աս մաքութան բաղդատութեան կամ համեմատութեան միջոց մըն է , որով ապրանքին արժէքը կ'որոշուի . ասով իրական ստուկին մէկ յատկութեանը միայն տեղը կըրնայ բռնել . բայց տես թէ ո՞չչափ հարկաւոր բան է եղեր ստակ հնարելն որ այսպիսի գիւտ սորվեցուցեր է ան խեղձ ողորմելի մարդիկներուն : Այսն հարկը ստիպած է որ Աեքսիկոյի բնակիչները ստըկի տեղ քաքաօծառին ընկուզը կը բանեցընեն եղեր . նմանապէս Խմերիկայի Ա իրձինիա գաւառին բնակիչները ծխախոտ . Աթովպացիք կամ հապէշները աղի կտորուանք . շատ հնդիկներ ալ ծո-

վու ժժմունք , այսինքն խատուտիկ խեցիներ՝ որ զարդարանքի տեղ ալ կըբանեցընեն :

Հետ զհետէ մարդիկ ստակը կատարելագործել ջանալով , հարկաւ օր պիտի գար որ հիմակուան պէս մետաղէ ստակ սկսէին բանեցընել , որովշէտեւ մետաղէ ստակը ինչպէս որ պէտք է կը բովանդակէ միջին ապրանքի մը ամէն հարկաւոր յատկութիները : Ի այց ասոր վրայ ուրիշ անգամ կըխօսինք :

ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ

ՈՇԿ ո՛չափ հարկաւոր է դաստիարակի ճշ աղջ սէրու շահէլ :

ԱՅՐԴԿԱՑԻՆ կենաց ամէն վիճակն ալ ամէն մարդու չյարմարիր . շատ ար հետաներ և շատպաշտօններ կան որ մէկը ինչուան մասնաւոր կոչումն կամ յարմարութի չյունենայ անոր չկրնար ձեռքզարնել ձեռք ալզարնէ նէ՝ չկըրնար ինչնպահէտքէ առաջ տանիլ : Այս պիսի դժուար պաշտօններէն ու վիճակներէն մէկն է նաև տղոց դաստիարակ և վարժապետ ըլլալը , ու ամէն մարդու բանը չէ : Վարդէն քիչ մարդ կայ որ առանց շահասիրութի աս վիճակիս ձեռք զարնէ , բայց անոնց մէջ ալքիչ են անոնք որ նոյն վիճակին պարտքերը աղէկ կատարեն . կրնայ ըլլալ որ աս քիչը կոչումն ունենան այնպիսի մեծ ու օգտակար վիճակին , ուրեմն պարտական են նաև չանցնալ ու սիրով կատարել իրենց կոչման պարտքերը : Ի աստիարակ մը կամ վարժապետ մը երբոր կը տեսնէ թէ տղոց հետ վարուիլը իրեն ծանր կամ նուաստ բան մը կ'երենայ , անբան արարածներու մէջ կենալ մը կ'երենայ , անխելք ու անմիտ ժողովրդեան մը վրայ աշխատիլ կ'երենայ , և ըստ այնմ կը ձանձրանայ , կը նեղանայ , և գետնինս տակէն մետաղ